

Վարդանանց հերոսամարտը, դարերու երկայնփին, ոգեւոյից հայ ժողովուրդը ազգասիրութեամբ, եկեղեցասիրութեամբ եւ ազատասիրութեամբ: Յագկերտ Բ., հակառակ իր հօր ռազմական ուժին, չկրցաւ հայ ժողովուրդի հոգիէն ջնջել ֆրիստոնէութիւնը եւ ազատասիրութիւնը: Իր յաղթանակը ժամանակաւոր էր, որովհետեւ ան չէր հիմնուած զօրաւոր քարոյական եւ հոգեւոր

հիմերու վրայ: Ամէն տարի, կը տօնախմբենք Վարդանանց հերոսամարտի անձնագոհ նահատակներու յիշատակը, անոնք դարձած են խորհրդանիշը եւ ներշնչարանը անթիւ սերունդներու:

Թող անմեռ մնայ, Վարդանանց նուիրեալ քաջամարտիկներու սրբազան յիշատակը. ամէն:

ԱՆՈՒՇԱԽԱՆ Ծ. ՎՐԻ. ԶԳՁԱՆԵԱՆ

ԽԱԶԸ ԵՒ ՅԱՐՈՒԹԻՒՆԸ

Անոնք՝ որ կը կարծեն՝ թէ Քրիստոնէութեան մէջ հանգստաւետ ու խաղաղ կեանք մը պիտի գտնեն, աշխարհի հոգերէն ու նեղութիւններէն ազատ, ամենամեծ սխալը կը գործեն:

Կա՞յ արդեօք՝ ֆրիստոնեայ մը, որ մտածէ եւ ըսէ նման աննշտութիւն մը:

Յիսուսի կարեատեւ կեանքին ու գործունէութեան մասին հրատարակուած քիւրաւոր հատորներու մէջ չենք կարդացած տող մը, ուր գրուած ըլլայ, թէ ֆրիստոնեայ հաւատացեալները, խաչեալ եւ յարուցեալ Փրկչին մօտ պիտի գտնեն երկրային բարիքներով ու երանութիւններով գեղուն՝ ուրախ ու անխոռով կեանք մը:

Քրիստոս ինքը՝ ոչ մէկ ժամանակ եւ ոչ մէկ առիթով չ'ոգեւորեց իր հետեւորդները դիւրին ու դուրեկան խոստումներով:

Զկանչեց զանոնք տօնախմբութիւններու, խրախնամքներու եւ հոգեսպառ վայելքներու:

Զպարզեց անոնց կեանքին առջեւ, մեծ յաջողութիւններու եւ փառահեղ յաղթանակներու գեղանահանչ հորիզոնները:

Բացայայտօրէն ըսաւ, անոնք որ հաւատարմութեամբ կը փախն իր քանապարհէն, պատրաստ պէտք է ըլլան

յոզնատանջ պարտականութիւններ ստանձնելու, արիւնոտ պայքարներ մղելու եւ հոգեկան բարձրագոյն պատնէշներու վրայ գոհելու եւ գոհուելու:

Եւ Յիսուս տուաւ առաջին գերազանց օրինակը անձնուրացութեան եւ դիւցազնական գոհողութեան:

Իր անձնագոհողութիւնը սկսաւ ծնունդէն ու տեւեց մինչեւ իր երկրային ուղեւորութեան վախճանը:

Ձոհողութիւն մը, որ աստուածային շողարձակում տուաւ Գողգոթայի արիւնաներկ բլուրին վրայ իր մարդկային կերպարին:

Ձոհողութիւն մը, որ բացաւ մարդը մեծութեան եւ յաւերժութեան տանող լուսանահանչ քանապարհը:

Խաչը բերաւ յարութիւնը, խաչէն ծնաւ անմահութիւնը եւ խաչը դարձաւ յաւերժալոյս յաղթութիւններու խորհրդանիշը:

Շատեր կ'ուզեն յարութիւնը, կ'ուզեն սակայն՝ առանց խաչի գոհողութեան: Կ'ուզեն փրկութիւնը՝ բայց Փրկչը չեն ուզեր:

Եւ շատ շատեր կը գտնեն խաչը՝ առանց սակայն յարութեան:

Յիսուս օրինակելի հեգութեամբ,

օրինակելի խոնարհութեամբ եւ օրինակելի աղփատութեամբ, քաղց մթին ու փշոտ քանապարհէն, առանց փորձութիւններէ գայթելու եւ ողջունեց երկինքի փառքը:

Թէեւ Իր գործունէութիւնը կեանքին չափ նուազ ու կարն տեւեց, բայց իր հոգեկան եւ ֆիզիքական տառապանքները բազում ու բազմատանջ եղան:

Որպէս կատարեալ մարդ եւ կատարեալ Աստուած Ռաչին վրայ ցուցաբերեց Իր առաքելական գործին վեցմութիւնը եւ սրբութիւնը մարտիրոսական կեանքով:

Թէեւ Ռաչին վրայ բեւեռեալ՝ պահ մը փարիսեցիներուն եւ դպիրներուն աչքին երեւցաւ Մեծ Պարտեալի մը նուաստութեամբ, եւ Գողգոթայի ողբերգութիւնը թուեցաւ շատերու հասարակ խաչեալի մը պարագան, բայց խաչելութեան յաջորդող ժամերուն տեսարանը եւ ժողովուրդին տպաւորութիւնը յեղաշրջուեցաւ, երբ երկիրն ու երկինքը շարժային ցնցումներու ենթարկուեցան . . .:

Ռաչին վրայ՝ ամենամեծ ու ամենաբարձր սէրը՝ հանդիպեցաւ սեւ ու ժերու ատելալատ կիրքերուն, եւ յաղթեց:

Աստուածավախ ֆրիստոնեան, որ յարութեան եւ Յարուցեալին կեանքը կ'ապրի, երբեք չի մյուրիւր ճշմարտութեան քանապարհէն, չի կորսնցնէ իր ֆաշութիւնը, չի տկարանար անոր հաւատքը, չի ստուերածեք իր յոյսերուն հեռանկարը եւ գիտէ, որքան խաւարակուռ ըլլայ գիշերը, արեւածագը պիտի չուշանայ իր յոյսը եւ չեքմութիւնը տարածելու երկրի տարածքին:

Գողգոթան դարձաւ անմահութեան խորհրդանիշը մեռելոց յարութեան:

Մարդուն մեծագոյն ու վերջին թշնամին, որ մահն է, բարեպաշտ ֆրիստոնեան կը դիմագրաւէ գայն հերոսավայել ֆաշութեամբ եւ ունի անպարտելի կամքը անգորութեան մատնելու

մեղքի բռնակալին սաղրամենքը:

Այ մահը՝ չահաբեկեր ոչ մէկը այն հաւատացեալներէն, որոնք յաւիտեանակա- նութեան պիտմակէն կը նային Յարուցեալ Փրկչին, որ ելաւ գերեզմանէն անմահութեան լուսապսակը նակտին:

Եթէ Գողգոթայի անմեղ դատապարտեալը յարութիւն չառնէր եւ իր ետեւ չթողուր թափուր գերեզմանը, մահուան դժնետեսիլ ներկայութիւնը՝ իրապէս դող ու սարսափ պիտի պատճառէր մահկանացու մարդուն:

Որքան ալ ժամանակակից անհաւատները պնդեն եւ մեծաքերան յայտարարեն, թէ ֆրիստոնէութիւնը պատրանքի եւ յոռետեսութեան կրօնքն է, Ռաչը եւ Յարութիւնը պիտի չզաղրին ֆրիստոնեայ հաւատացեալներու հոգիները ոգեւորել:

Ռաչին շուքին տակ եւ Յարութեան լոյսին մէջ ծաղկեցաւ ֆրիստոնէական ֆաղափակրթութիւնը եւ շնորհիւ բոլոր դարերու հաւատացեալ ֆրիստոնեաներու եռանդուն պայքարին, Քրիստոս կը մնայ պաշտելի առաջնորդը հոգիներու փրկութեան:

Այս ուղղափառ հաւատքն է, որ երկու հազար տարիէ ի վեր յարանուն ծաղկում եւ բարգաւաճում տուած է Քրիստոնէութեան:

Յոյս մըն է մեծահրաշ ու գեղանահանչ, որ յաւետ պիտի չջնջուի եւ շիտակ առաջնորդութիւն պիտի տայ մարդկային նակատագրին:

Երբ կայ թափուր գերեզմանէն նա- ոգապարտ յոյսը եւ ամենուրեք կը ղողանջեն եկեղեցիներու զանգակները, եւ մարդիկ կը տօնախմբեն Փրկչին յարութեան յաղթանակը աշխարհաշարժ ոգեւորու- թեամբ, երկիրն ու երկինքը պիտի չզաղրին գիրար ողջագուրել:

Որքան ատեն սակայն, Զատիկը չենք տօնել հաւատքով եւ Յիսուսի յարութիւնը

չենք պարիր քաղցր յուզումներով, մեղքին ներկայութիւնը պիտի զգանք մեր ամէն քայլափոխին:

Փրկչին հրաշալոյս յարութեան ուրախառիթ տօնակատարութիւնները, հայրենասէր հայերու մտածումը կը սեւեռեն այս քակտագրական օրերուն՝ հայրենի եղբարքախտ ժողովուրդին մարտիրոսական կեանքին վրայ:

Երկու հազար տարի առաջ, եթէ չարագործ մարդիկ խաչեցին Քրիստոսը եւ կը շարունակեն մերօրեայ անաստուածները կրկին խաչել Ջայն, ի՞նչ անուն կրնանք տալ այն հայակործան սեռութեան, որոնք հայրենիքին անկախութիւնը կը վտանգեն ներքին խրտումներով, շարունակական ցոյցերով ու բողոքներով մենատիրական տենչերէ խթանուած, պատրաստելով հայրենի ժողովուրդին համար խաչելութեան արիւնոտ Գողգոթաներ, որոնց ընտիր ու հերոս գաւակները ձիւնածածկ լեռներու լանջին

կը պաշտպանեն հայրենիքին սահմանները, բարբարոս ներխուժողներու վայրագ յարձակումներուն դէմ:

Անոնց համար, որ դաւադիր գործունէութեան լծուած են հայրենի կառավարութեան դէմ եւ կը պայքարեն առաւել վտանգել՝ արդէն իսկ վտանգուած ժողովուրդին ապահովութիւնը, Փրկչին յարութեան հրաշքը՝ պաղ ու պարզ դէպքի մը արձագանգը կը բերէ անոնց ականջին:

Իշխանատենչութիւնը այն աստիճան վարագուրած է անոնց ներքին եւ արտաքին տեսողութիւնը, որ չեն նկատեր ահաւոր թշնամին, որ մղոն մը հեռուէն գոհունակութեամբ կը դիտէ ու կը լրտեսէ իրենց հայրենաբան դարձումները եւ կը սպասէ անշուշտ, որ լաւագոյն պատեհութեամբ վեռական յարձակումի ձեռնարկէ եւ հայրենի ժողովուրդին տառապանքը դարձնէ առաւել ողբերգական:

ՎԱՐԴԱՆ Ա. ՔԷՆՅ. ՏԻԻԼԿԷՐԵԱՆ